

մայն զՄաքսիմոս խոստվանոց († 662), միակամ այց Խովհաննից, որոն դրալիթեանց հայ թարգմանութեան կատարուած էր արդէն Ը. գործունութիւններու Ամենահայ Ամենահայ առնեամբ ունին գերմանոսի թղթոյն պատասխանն, որ առաջն իսկականէ է, գոնէ այժման վիճակի մէջ, որ յասուած թէ յաշորդ յօդ ուստոնզ առնի կը պարզուի այս իսկիրք:

(Հարուսակիլի:)

* Ն. Ա.



Հ Ա Խ Ո Ս Ս Կ Ա Ն

ԼԵՒՈՆԻ Ե. ԹԸՆՑՈՒՈՐԻՆ ԷՆԳՈՅՆ ՌԱԴԻՂ
ՔՆԹԵՐՈՒՈՒՏՂԵԼ

Վատիկանի դիւնաստան մէջ խնամքով կը պահպահ լեւոն Ե. Թագաւորին սոկելն ինիքը, որու նմանահանութիւն մը կայ Հ. Ալի-



Պատկ. Ա.

բառերն օրոշ ու պայծառ են. ինդիրը Առաջ յաջրդող ԿԲԵԱԾ հնգ տառերուն ընթերցման վրա է:

Ըսդ Հանրապէս ընդդիմութիւն չկայ ինչ թէ առանձին տառեր համառատութեամբ կարգացւելուն. այսպիսի համառատութիւններ անհամար օրինակներով կը տեսնաւին հոռոմեական, միջնդարեան եւ նոր ժամանակի դրամներուն վրայ: Զարմանալի կերպով՝ հայկական դրամներուն վրայ այս համառատութիւնը չենք տեսներ. Այո՛, կամ բազմաթիւ սղագրութիւններ, բայց միայն առ անձկութեան տեղուց եւ չե թէ ըստ պաշտամական կամ ընկալեալ սովորութեան: Դառնանց հրմայ վերցիշեալ ԿԲԵԱԾ հինգ տառերուն:

Կ գիրն իրեւ համառատութրութիւն "Կարողութեամբ" ընթեռնուի եւ. Ք = Քրիստոփի, թերեւս բարի է, բայց Ե տառն Բ' նշան կարդալու



Պատկ. Բ.

շանի Ակսուանին մէջ (ա. Էջ 435) Ե. 481 Երեսին վրան ալ ընթերցումը. այսպէս.

ԼԵՒՈՆԻ կամ ԼԵՈՆԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՅՈՑ —
ԿԱՐՈՂԻՒԹԵԱԱՐՄԻՆ ԱՍՏՈՒՇՈՑ

Մատ ժամանակներու ձեռուրնիս անցաւ անուանի հնագէտ Շլամիերգէրի հրատարակած արտատիպ տեսրակ² մը, որուն մէջ Լեւոնի սոկելն ինքոյն երկու կողման գեղեցիկ եւ ամենածրբ նմանահանութիւնները կան: Շլում բիրգէր եւս հետեւելով Ամբշանի Սիստանին կարգացեր Ե Léon, par le Christ Dieu, roi des Arméniens. Սակայն այս ընթերցումները ինչպէս մեր Վ. Հ. Առավայէլ Պարսէ հնագէտ վարդապետն իրաւամբ դիմուել կու առյ, ուղիղ չեն: Առն... Աստուու Հայոց երեք

¹ Տես Յուղկէ Ա. Էջ 282, Եւ Զարք. Պատմ. Հայկ. Հնագ. Կարգ. Էջ 475:

² Gustave Schlumberger, Bulles d'or et sceau des rois Léon II (I) et Léon VI (V) d'Arménie, Paris 1893, p. 7 (Extrait de la Revue de l'orient latin, t. II).

է. Ե.՝ — բացարձակապէս անտեղին: Հանգա Յ գիրը. Յի փոխելով՝ կարգալ ԱՅ = Աստուծոյ: Սակայն այս ամենայն բանագրափի չէ Եւ ամիմասու Մենք մեր հնագէտ Հօր տառարկած ընթերցուածն աւելի ուղիղ ու ճիշտ կը համարինք, որ է.

ԼԵՈՆ Կ(Ա)ՐԵԱԿ — Թագաւոր Հայոց

Գրերն ամրոշապէս կարգալ, առանց պատույ կամ համառատութրութեան, որով թէ ընթերցումը բանազրութիւն ըլլար եւ թէ բանաւոր իմաստ մը կ'ունենայ. — Բնենք կը բնեն, չէ: Արգէն ամենուն ծանօթ է թէ ամեն պաշտամաններու, հրմարկութեանց եւն կնիքները, բայց մանաւանդ նշանաւորգոյն կնիքները կնիք բառն իսկապէս վրանին կը կրեն, որով ու միայն կնիքոյն նկարագիրը կը բացարձուի, այլ նաև անոր ծանր կարեւորութիւնը կը հաստատուի: Արդ՝ Լեւոնի կնիքոյն ԿԲԵԱԾ տառերը կրման ու սիսալ կարգալով՝ արքայական կնիքն իրը առեւ սկսնակութեանէն եւ կա-

բերողութենէն կողմագտած ու մերկացոցած կ'ըլլ-
լանք, ու տառին բացակայութիւնը ընաւ դժուա-
րութիւն պէս չէ յարուցանել. վասն զի այս-
պիսի փոքրիկ վրհակներ նոյն եւ նման հնա-
մայ առարկայից վրայ շատ ստեղ կը տեսնուին:

Ի լուսաւորութիւն՝ հոս կը զետեղենք
կեւանի սոկեղէն կնքըն երկու կողման նմանա-
հանութիւնները՝ որով ամէն ընթերցող ինքնին
դատասան ընելու կարող կ'ըլլայ: Հ. ԹՈՂՅՄ.



ՀԱՅԵՐԵՆ ԵՒ ՀԱՅԵՐԵՆ

(ՀԱՅԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ)

Բ) Դեբենանեւ

42. Ե հաւասար է հայերէն իւն:

43. Թ մը՝ որ տօի ի = 'մէկ, ձեռի մը տեղ չի
կրնոր բռնել զ. օր. անուած մը պէտիկոյիթ թա-
գաւորի մ'արձնադրութեան մը կը համերկի
'պէտիկոյ և երկիր, 'և տէր, կամ նման բառերու
մը լուսեցնեն Համարի արձնադրութեան մը մէջ
'թագաւոր, 'տէր, եւ այս բառին սեռական հման-
իրշերուն ենեւու՝ որովք աստուածութեան
կը նշանակնեն. Այս ուր Հորդինն վերջաւորութիւն
չէ եւ երկիր, 'տէր, եւ բառերուն համար գոր-
ծածուու բառերն եւ, ուստի կամ 'մէծ, եւ նման
սարոդելիններ եւ կամ ի՞ւ կը նշանակէ, որ հայերէն
է եւ տին կը համապատասխանէ:

44. Յ' (մ) ձեռով բառ որ կոչ հետ
յարաբերութեան մէջ կը գործածուի, անշառու-
այն յարաբերութիւնը ցոյց կու առայ, զոր աստու-
ածու պէտիկն իր ին աստուածու անեան հետ
ունի, աստի անշառու կամ Հայկական իւ՝ (է-ը մէջ
մէջ) օսօն յառաջ ենած է եւ եղած 'երօն, եւ
ք' (մ) մը կրնայ օսօն մատնացոյց ըլլայ:

45. Ա-է-է կը համապատասխանէ հայերէն
այս դեբենանեւ:

46. Արոշեալ — ո — = հայերէն և յդին
վրայ ու. մէրը թ. 19:

47. Թէ-է վերտրական պատշաճով տօւնէ
յառաջ ենած. Հայ մին = 'մէկ, կը յիշեցնէ:
Ամեններն արգելու ցայ զայն 'մէկ, ով թարգմա-
նելու: Տեղ մը — ո — = յօրը եւ ուժ դիմոց ց
դիմոց դրաւած են: Այս իրը անորոշ յօր բանով
տօնին գործական եւ ըստ առաջ գործածու-
թիւնը կը համապատասխանէ, հին հայերէնի մէջ
նոյն նշանակութիւնն ունեցող իրն գործածու-
թիւնը, ուժին նկատամամբ ա. անեւ վարը:

Դ) Բառավանեւ:

47. Թէն հատերէնի մէջ ասոսի իմաստով
'մէկ, ալ կրնայ նշանակէլ: Այս է հայկական մին
նախական նշանականիւն:

Ե) Անուննեւ:

48. Մէն, հատերէնի մէջ թէն կը կոչոսի,
ու վերջաւորութեամբ սեռականով մը. հայերէն

ալ բարք գեծ է սեռական մէծ, եւ այս ի՞ն օչ (օ) է
յառաջ եկած է:

49. Ասոր մէկ հոմանիշը, թերեւս 'հզօր,
նշանակութեամբ նով կը սկսի, որոն թերեւս է
մը կը յաշորդէ: Այս առ այժմ հայերէն էլին
բառը կը մէշեցնէ, որ նախականացար գոյց
ածական ըլլայ, եւ կամ նոյնանիւն է ի՞նը բառը
որոն վրայ ալ մի եւ նոյն կրնայ ըստի:

50. Գրաքանակ ու-է-ի մէկ հոմանիշն է կ' +
X + Տ + է - մը վերջաւորութեամբ սեռականով
մը: Հայերէնի մէջ քաջ քաջ սեռականով ըստ
է 'գորարու':

51. Այս կ' + X + Տ + Է ին մէկ հոմանիշն
է ածական մը, որ ուղղականի մէջ ր, ձր, տե, եւ
թերեւս Դ-, սեռականի մէջ Ռ, ՄՌ, ԵՎ եւ ՏԵԱԿԱՆ
լու եւս ար-է-աւ կը քսուի եւ որչափ կ'երեւայ 'այր
մարդու, վերաբերեալ բառի մը հետ աղըր ունի:
Հայերէնի մէջ որք ծագութ ար-է (արօն
սեռականով՝ որ յառաջ եկած է *ար(ս)յօսուէ,
որմէ է *արօնօն) ըստ է 'բաջ, 'հզօր, ոյը՝ անշառու-
*ար-է ըստ է 'երկի մարդ, եւ Հայերէն իրենց
զիւսուր աստուածը ուղաբէս որդ կը իշեն, ինչպէս
ածական դիւտուր աստուածը արձանագրութիւն-
ներէն ԱՌ, թէ եւն կ'սեռանուի:

52. Այս ածականին մէկ հոմանիշն է կ' (ձ)
+ Տ. Հայերէնի մէջ իսորո՞ւ՝ 'հզօր, ըստ է Այս
բառին արգէն իր կը Սորենասենեց ժամանակի
դայութիւն ունենալուց ցոյց տուրը համար կիսանու-
ՇՐ (Ք-Ե-Ը) արբայնանըն յառաջ բերել հրօմ-
ոսային Սորենի մէկ, հատեան բնամովայրը գըտ-
նուու Տաման երկիրի թագաւորի մ'անոն: Արդի-
շետես նյու երկրին մէջ Գանձար թագաւորի
անոն մը է, որ կը նշանակէ 'հզօր,'

53. Պատահաբար ընդունելի մարդօք
(= կուուող = հայկական մարդ-է-ի) նկականմէր ա-
վեր թ. 6:

54. Գովիչ ածական մը (զ. օր. Ա-Տ ով =
'տէր, կապուած) ցլւ գլւով նշն (ա. մէրը) կամ
Տ + Ն-ով կը յաշուարասի: Հայերէն ողն-բառը
ան = 'ցիշ, 'պատի կը վերաբերի. իսկ ո՞ւ
ալ երած է ողնէն: Թերեւս ողն-ի հետ նյոյն
նշանակութեամբ ողն բառին ուրիշ մէկ ածակ-
անում մըր ծ-իին համապատասխանէ: Գոյց այս
ածականու ըլլայ *աւուո = աւու ոչ-ի-որդի բառին
մէջ = 'ածականին մ'որդին, եթէ այս բարդու-
թիւնն ողն բառ մը կարենայ հանուիլ:

55. Տ + Խ + ք' (մ) ածականը ձէն = 'տէր,
բառին հետ կապուած, միայն աստուածու տէրը
կը յաշուարաբէ, եւ ոչ երբեք թագաւոր,
որչափ ապահովութեամբ որ կիսամ' հատեւցրնել: Այս ածականին մէջ կրնայ հայերէն սուրբ ած-
կանը (նախականաբար ուղականի էլ ու վերջու-
ուութիւնի) տենուիլ:

Տ-է = ու եւ Ա-է = սնե-իլ նկատմամբ ա-
վեր թ. 28 եւ 29:

Ե) Բայեր:

56. Դանակ բանած ձեռքը հան' (ի-Ե) մայն-
արժէնն ունի: Հայերէն հայուն-եւ կը նշանակէ
կարել: